

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ

Բարեկանութեան:

Բարեկանութեան՝ այնպիսի արմտիք մըն է որ աշխարհքիս բնակչացը իրեք մասին երկուքին սովորական կերակուրն է : Հատիկներն երկայնաձեւ ու ձերմակ են, ու միայն ջրով կամ կաթով խաշուելով կ'ուտուի : Իրինձը շատ գործածուելուն համար խիստ շատ ալ կը ծախուի : Իտւն արեւելեան հնդկաստանի բոյս է, բայց կը մշակեն նաև Ասիայի՝ Աֆրիկէի ու Ամերիկայի տաք կողմերը, նաև Յունաստան, Ապանիա, Խտալիա, և այլն : Ջրոտ ու թաց տեղուանք կը սիրէ . անոր համար ուր որ բրինձը շատ կը մշակուի, ան լճացեալ ջրերուն գարշահոտութենէն օդը կ'ապականի ու շատ վնաս կուտայ մարդկանց . անոր համար Դաղղիայի հարաւային կողմերը թէպէտ և կրնայ առաջ գալ, բայց մշակելը արգիլուած է : Այս իրինձին մէկ տեսակն ալ, որ լեռնային կ'ըսուի, կրնայ մշակուիլ առանց օդը ապականելու . վասն զի աս տեսակը լճացեալ ջրերու շատ կարօտ չէ, ու ցորենի արտերուն մէջ ալ բաւական առաջ կուգայ :

Այսակելուն կերպերն երկրին տեսակներուն ու դիրքերուն համեմատ կը փոխուին . բաւական է որ երկիրը զով, խոնաւ, ցած ու ջրոտելու յարմար ըլլայ : — Իրինձին գլխաւոր սընունդը ջրէն ըլլալով գետնէն շատ հիւթ չծծեր . ամէն տեսակ հողի մէջ առաջ կուգայ, բաւական է որ ջրոտ երկիր ըլլայ . աւելի աղէկ է քիչ մը գարվար երկիրը, որովհետեւ ջրերը աւելի դիւրաւ կը վազեն . երկիրը

1. Փետրա:

պէտք է նաև սաստիկ արեգդէմ ըլլայ, ապա թէ ոչ բրինձը քիչ ու գէշ կ'ըլլայ : || ազուկ ջրերը բրնձի արտերուն համար խիստ աղէկ են . երկիրը առաջուց հերկած պիտի ըլլայ, ու երբեմն երբեմն ալ պարարտացընելու է :

Իրինձի արտերը հաւասար քառակուսի բաժնուած պիտի ըլլան՝ մէկմէկու կպած . ամենուն եզերքը ցած թումբերն ալ ծակեր պիտի ունենան որ ուզած ատենդ ջուրը թողուս կամ արգիլես :

Յանքին ժամանակը մարտէն ինչուան մայիս է . հունտին չափը՝ ցորենին չափ պիտի ըլլայ, և ցանելէն առաջ արտը աղէկ ջրոտած ու կակըցցած պիտի ըլլայ . ցանելէն առաջ հունտը մէկ երկու անգամ ջրի մէջ թրծելը օգտակար է :

Յանելէն ետեւ ջուրը թողու է որ ինչուան 2 կամ 3 թմբաչափ բարձրանայ, և միշտ աս չափս պահելու է՝ ինչուան որ բոյսը մեծնայ . ան ատեն բոյսին մեծութեանը համեմատ՝ ջուրը ցամքեցընելու է՝ որպէս զի ցողունը հաստընայ ու թել թել ցրաժնուի . աս ցամքեցուցած ժամանակը կրնաս նաև քաղցընել . բայց ետքը մէկէն պէտք է ջուրը թողուլ առջինէն աւելի առատ, մանաւանդ երբոր բոյսը ծաղիկ տալու վրայ է :

Իտլորովին հասուննալէն քանի մը օր առաջ ջուրը ցամքեցընելու է որ դիւրաւ հնձուի . հնձելու ատեն ոձը այնչափ միայն պիտի կտրուի որ կարենաս որայ կապել, որպէս զի կամնելու ատենդ հատերը դիւրաւ ելլեն . կամնելէն ու հոսելէն ետեւ շտեմարանին մէջ պիտի դնես ու աղէկ մը գոցես, և երբեմն խառնես :

Իրինձին վրայի կեղելը մասնաւոր ջաղացքներով կը հանեն :

Որովհետեւ բրնձին աշելու ատենը՝ ջրով ծածկուած հողը երթալով կը պարարտնայ, և օգուն մէջ եղած ձըձիներն ու նոյն երկրէն ելած բոյսերը փտտելով շատ կը պարարտացընեն ա-

նիկայ , անոր համար շատ տարիներ նոյն երկրին մէջ ետևէ ետև բրինձ կրնաս ցանել առանց հողուն մէջ նոր պարարտութի խառնելու . ետքը թէ որ ուրիշ բայս ալ ուզես ցանել՝ ան ալ նոյնպէս աղէկ առաջ կուգայ ու խիստ աղէկ կը պտղաբերէ . անոր համար ջրոտ երկիրները պարարտացընելու մի միայն հնարքը՝ քանի մը տարի վրայէ վրայ բրինձ ցանելն է :

Ղատ մարդիկ բրինձը ջրի մէջ խաշելով ու վրան աղցանելով հացի տեղ կ'ուտեն , որ խիստ մնդարար ու առողջարար է . բայց մէջը ցորենին պէս մածուցիկ հիւթ չունենալուն համար՝ հաց չչինուիր : Ծինացիք բրինձը կը ծեծեն ու կը խաշեն , ետքը շաղուելով կաղպարներու մէջ կը թափեն ու անով այլեայլ ամաններ ու արձաններ կը շինեն : Ի՞րինձը թթուեցընելով տեսակ մը ոգիաւոր ցքի՝ ալ կը շինուի :

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԳԻՒՏԻՑ

Զ . ՀԿԵՊԱՍԱԽԵՐՈՐԴ Դար :

Ի՞նչեւաւ դարուն երկու մեծ ու օգտակար գիւտերն այսինքն կողմացոյցն ու վառօղը , մարդուս միտքը շատ բացին . աս հնգետասաներորդ դարուս մէջ ալ ուրիշ երկու գիւտ եւլան որ առջիններէն աւելի մեծ ու օգտակար եղան . այսինքն տպագրութեան գիւտն ու Ի՞մերիկայի գտնուիլը :

Արդուս մնօքին կրակը անդադար նոր նոր բաներ գտնելու ետևէ կ'ըլլայ , կ'ուզէ ամէն բան գիտնալ , ամէն բան կատարելագործել , ու շատ անգմ մէկ գիտութիւնը ուրիշ գիտութիւնը մը ճամբայ կը բանայ . կողմացուցով գտնուեցաւ նոր աշխարհքը , գինիով՝ օղին , նոյն պէս նաև թղթով՝ տպագրութեան գիւտը , որ եղաւ Պարմանիայի Առգունտիա կամ Ակոնցա քաղաքը ,

Հովհաննէս կութթեմպէրկին ձեռքովը : Ի՞ս մարդս քանի մը փորձեր ընելէն ետքը մտածեց տախտակի վրայ ամբողջ երեսներ փորել , ու ետքը ուզածին չափ օրինակ տպել անով . ասիկայ եղաւ տպագրութեան արհեստին առաջին քայլը : Ի՞այց որովհետեւ ամբողջ գործք մը փորագրելու համար շատ աշխատանք պէտք կ'ըլլար , ու շատ ատեն ալ կը կորսուէր , մտածեց կութթեմպէրկ ուրիշ հնարք մը , ու փայտի կամ մետաղի վրայ դէպ'ի դուրս ցցուած շարժական գրեր փորեց . աս գրերը իրարու քով դնելով ու համարիչի հատիկներու պէս բարակ չուանի մը վրայ անցընելով կը կապէր ու անանկ կը տպէր : Ի՞այց աս փորձերը քիչ յաջողութիւն ունեցան , ու ինքը աղքատութեան մէջ ընկաւ . պէտք եղաւ որ 1444 Առգունտիա դառնայ , ու հոն Վիուսթ անունով ոսկերիչի մը հետ ընկեր ըլլայ , որն որ իրեն ստըկով օգնեց : Ի՞սոնց հետ ընկերացաւ Պետրոս Հէֆֆէր գերմանացին , որ խելացի՝ ու Ճարտար մարդ մըն էր , և ասիկայ տպագրութեան գիւտին վերջի կատարելութիւնը տուաւ՝ գիր թափելու հնարքը գտնելով . վասն զի ինչուան ան ատեն ամէն մէկ գիրը զատ զատ կը փորէին :

Ի՞ս գիւտս ամէն կարդացող մարդկանց մեծ ուրախութեան պատճառեղաւ . վասն զի ամէն մարդ կ'ըսէր թէ ասկէ ետքը աժան աժան գիրք կը գնենք ու կը կարդանք , և աղքատներն ալ հարուստներուն պէս կրնան զանազան ուսմունքներ սորվիլ : Ի՞այց շատ ատեն անցաւ՝ ինչուան որ գըրքերը սկսան շուտ շուտ տպուիլու շատ թթուով , կատարելութիւնը կամաց կամաց եկաւ վրան :

Արդկանց ագիտութիւնը պատճառ եղաւ որ տպագրութեան առջին հնարողները կախարդի տեղ գրուելով նեղութիւններ քաշեցին . ասանկ